

կորսուցում էր) եւն: Այստեղ կը սփռ զգածուել հեղինակին կարծիքն, որուն համեմատ մեր առաւելուն շատն ուղղակի շատուեցան յունարենէ (— թէեւ կերպարանափոխուեցան ըստ յունարենի, —) այլ «Գանիելեան» նշաններն, որ իբր թէ գործում գործածուած նշանագրքն էին եւ սեւ մահան ծաղումն օճեկին Բրիտանոս արդէն գարեբով յառաւ: Ըստ ինքեան զգուստութիւն չկայ այն կէտին մէջ որ սեմանայ գրերը մանէին նոսե. ք Հայոս: Այնպէս ինչպէս Բրիտանոս իբր թէ գտար յառաջ առաջանեան սեպագրութիւնը մուտք գառա նախաճայոց սեպագրութեանց մէջ, կրնային թիչ կամ շատ ժամանակ ետքն արամեական տառերը (— զգուստ է թէ քիւնիկեանն ուղղակի ազգեցութիւն ունենար Հայոց վրայ, ինչպէս աւելի մեռ է հեղինակն ընդունելու. —) մուտք գանել գանէ հարուային մասերն: Բայց հոս է կնիմաք. եզան է կրթքն ժամանակ որ արամեական տառերով հայերեն գրուէր: Ահա կեռ մը, զոր պէտք ենք անպատճառ ժամէլ գանէ Բրիտանոսութեան Ա—Ե գրուտ միջնային համար ազգայնութեանը, (— այս ժամանակամիջոցին հայերեն լեզուի հնչմանը չէին կրնար բացատրուիլ արամեական սակաւութիւն նշաններով. —) իսկ աւելի հնարայն գրերու հայերեն լեզուն բարբառին անձանօթ է մեզ: Իսկ «Գանիելեան» կոչումն՝ ըստ հեղինակին սեմանակ ծաղումն օճեկինց՝ նշանագրքն ու կնիմաք չեն մեկնէր, քանի որ ասոնց ինչ բլլուն եւ էրբ գործածուիլ կամ չգործածուին այնպստ է մեզ, ինչպէս համառօտի բացատրիչք վերը: — Եւ այսպէս հեղինակին հասնած եզակուցութիւնը, զոր վերը գրիկը, կը մնայ լոկ ենթադրութեան, զոր գեռ պէտք է համոզել կերպով ապացուցանել, եթէ հնար է: Գրքին վերին մասը կը կազմեն այլեւայլ Գաւելուաններ: Ասոնց առաջինը կը խօսի (էջ 333—359) Հայոց գրի գիւտի տարւոյն նկատմամբ եւ երկրորդը (էջ 360—367) գրերու գիւտի տեղւոյն վրայ: Գաւելուան Գ. (էջ 368—374) կը խօսի հայագեռ Փր. Միլլերի կրկին յօգուածներուն վրայ, որ թարգմանուած էին «Հադիթի» մէջ (1888, Թ. 3, էջ 245—248 եւ 1891, Թ. 3, էջ 68—70): Գաւելուան Գ. (էջ 375—378) կը քննէ Հ. Բարսեղ Սարգսեան Վրդի մէկ յօդուածն «Բազմակէպի» մէջ, Գաւելուան Ե (378—385) վրայ եւ Աղաւաղի գրերու ինչգոյն վրայ գիտութիւնը կը բովանդակէ: Իսկ Գաւելուան Զ. (էջ 386—392) կը քննէ թէ «Ինչ պաշտօններ վարեց Ս. Մարտի» մէջ Բրիտանոս Գաւելուան Ի. (էջ 393—399) «Հայոց ուղտու բնի տեսակները» կը ներկայացնէ համառօտ: Այս մասին մէջ շատ յարգի տանտակ մը գրուած է, որ «ցայժմ գտնուած Հայոց ամենահին ձեռագիրը, կը ներկայացնէ վիճարբութեանը, այլեւայլ Մատուլայի Լագրեան չէմարտի նշանաւոր աւետարանին յիշատակարարն մէկ կտորը:

Գրութեան վրայ այսչափն բաւական համարելով, անցնինք միւս նոր հրատարակութեանց:

(Լաբանսիլի.)

Հ. Յ. Յ.

ԲԱՆԱՍՏԵԳԻՍԱԿԱՆ

Ը Ո Ւ Վ

Յեր մի կէցուն միշտ նստաստ՝
Յրկու քնիքը անըզգուտ
Յարնայ ի՛նքն անվրթով,
Հանքերուկեանք մե սիրով:

Մին յարնադին կ'անուտ քայլն,
Առաջարշաւ է սէկանը,
Յրկուքն ան նն երգաթի,
Խօնք շարիւն՝ սաակի:

Ժամ մ'անգամ մին իւր արագ
Գնէ շրջանն անսոյխար.
Յրկոտասան սիրտ ծայր
Ունի ուղտ մէջ մի անգամ:

Տեսած ես քնու որ դառնան,
Բայց եթէ տէրն ուզէ զայն.
Սակասն նսուի երբ գործան՝
Գրկին է՛րնն նոյն Թարթան:

Կ. Մ. Է.

Յ Ո Ւ Ն

Հովիտ կը շնչէ սարեղն ուժգին,
Կը դողան կարծես ծրկիք եւ երկին.
Ի՛նչին են նազած ծառեր եւ անտառ,
Մեզմ ալ շն նազեք ծառիկնց դեմառ:

Կարծես քնութեան շրքն այս դրստին
Սնն օրնան արդէն հասած է քանիտն.
Ո՛ր լուրջ ամառուտս օրերն այն սիրուն.
Սլօժ է թաճածազն երկինք ու տօթոյն:

Տրտում ալ նոզիս ի՛նքն դաշտ տարած
Կը դիտէ քնութեան տխուր կատարած. —
Քիչ յետոյ նոզիտ, դաշտեր ու մարգեր,
Գիտի ալ ծածկեն ձիւնափայլ գորգեր:

Ան չորս կողմէս յօծին զալկանար
Կը լլսեն ամէն տող, եւ ամէն վայր
Կը տնսնե՛ծ գունատ բոլոր բուսական
Ալ անար կ'ի՛նքն ան ստոն սպտութեան:

— «Իտ ուր, դողողուն տերն անցաւոր,
Ո՛ր դու կը թողուտ քո ծիւղը վարսաւոր, —
— «Ո՛՛՛՛ ես չեմ մնակ չէք գերին մառուն»,
Պոծի նետ ընկեր են վարդ ու շուշան»:

Այս է իմ քանիս եւ այն իմ վիճակ.
Օր մ'ալ կը մարի պայծառ արեգակս.
Յայնմամբ զուգէ սպան լալկան ուռնի՞ք՝
Ժամանակով ցորտ չընդին բողոքիք:

Բայց երանութեան նշոյլ մ'առօտալոյս
Կը շողայ աշաջ տրտում իմ նոզոյս,
Կը սփոփմ՝ յուսով կենաց մ'անթաւասմ,
Թէ՛եւ արտասուց դեռ պանդուխտ մ'ըլլամ՝:

Ճնշ է վերջապէս մարդու թագմանով
Ի՛նչ է դառն այս կենաց, — ծառիկ վաղանցուկ
Որ կ'անուտ իւր ընէր չըզածնոյն յետին
Տնուր մի նամբոյր տալով սեւ նոզին:

Կ. Վ. Մ.